

ԵԿԵՂԵՑԻՆԵՐ, ԿՐՈՆԱԿԱՆ ԴԻՄՔԵՐ

Ա. ԹԵՄԱԿԱՆ ՎԻՃԱԿ (1854 – 1908)

Էնկիւրիի եւ եոզգատի առաջնորդութեանց միջեւ խնդրոյ տռարկոյ եղող ջորում գոզան ձևելու համար, որոշ սահմանը գծուեցաւ՝ երբ կիւրին-Մահմաջլըդ վիճակը իրբ ուրոյն առաջնորդութիւն անջատուեցաւ վերջնապէս եոզգատէն, որ ի սկզբան կիւրինի մասը կը համարուէր։ Միւս կողմէն կիմէ-րէկ՝ որ տիսօր կիւրինի մաս կը կազմէ, իր 20 կիւզերովը, եոզգատի առաջնորդութեան մասը կը կազմէր անցեալ դարուն կէոէն առաջ։ Քէֆ-սիզեան կաթողիկոս զանոնը կիւրինի առաջնորդութեան կցից, սակայն յևոյ ստիպուեցաւ վերադարձնել Եոզգատի առաջնորդութեան, որմէ 1890ին կրկին տանուելով կիւրինի կցուեցաւ։

Եոզգատի առաջնորդութիւնը պահ մըն ալ էնկիւրիի առաջնորդութեան հյուած է անծի վրայ միացմամբ (1854–1858), վասնզի եոզգատի առաջնորդ Մատթէոս վրդ. միանգամայն էնկիւրիի առաջնորդութեան կոչուած էր։ Միեւնոյն ձեւով 1859—1862 շրջանին, կիւրին եւ Եոզգատ միացուած են։ 1870—1872ին, Թերմակեան Եպօ.ի պաշտօնավարութեան միջոցին, էնկիւրին-Եոզգատ-Աֆրոն Գարաճիսար միացեալ վիճակ մը կազմած են, եւ այդ թուականէն ի վեր Եոզգատ կը ներկայացնէ անջատ դրութիւն մը՝ որ տակուին նոր վիճակային կազմակերպութիւն ստացած է։

Կիւրին-Մահմաջլըդ եւ Տարենտէ վիճակները թէեւ անջատ նկատուած են, սակայն անցեալին մէջ շարունակ իրարու յարակից՝ միացեալ եղած են, թէեւ երբեմն ալ անջատ կամ ուրիշ վիճակներու ստորագատուած։ Իրենց սահմանները եւ բաժանումներն իսկ այնքան խառն ու շփոթ են, որ յարմար դատուած է զանոնք հաւաքաբար ներկայացնել, վասնզի արդէն ամէնքն ալ միեւնոյն անցեալը ունին եւ միեւնոյն վիճակը։

Այս շրջանաբին մէջ Զայ գողութիւն հաստատութեան թուականը մինչեւ Ժ. դար կը բարձրանայ։ Զահան գաւառին թուրլուր աւանը, Տարենտէի մօտերը եւ կոկսոնի շրջակայքը պղտիկ դաղութ մը հաստատուած ըլլալը կը յիշուի։ Նոյնու 1192 թուականին Զահանի եպիսկոպոս մը, ինչ որ կը հաստատէ առաջնորդութեան մը դոյցութիւնը՝ նոյն թուականներուն։

Իսկ կոկսոնի եպիսկոպոսներ ժԱ. եւ ժԳ. դարուն մէջ կը յիշուի։ Իսկ 1586 թուականին (ժԶ. գարուն) կը միշուի Ազուաց եպիսկոպոս մը՝ որ հաւանօրէն պէտք է ըլլայ Ազուտիյէլ առաջնորդ մը։ Մահմաջլըդի Ս. Թուրոս վանքն ալ չինուած ըլլալով ժԶ. գարու վերջին կէսին, հաւանական է հնաթագրել, թէ այս թեմերուն առաջնորդական աթոռը ժամանակին հետ տեղա-

փոխուած է : Այս Շրջանը կիլիկիոյ կաթողիկոսութեան ենթարկուած է , ճիշդ այն պատճառամբ ով , որոնցմով Մալաթիա եւ այլ թեմեր՝ կիլիկիային դուրս ըլլալով հանդերձ , նոյն աթոռին ենթարկուած են :

Այսօր այս երեք Վիճակները (կիւրին-Մանճըլըդ-Տարենտ) , կը պարունակն հաւաքարար ընդամենը 25 դիւզեր : Նախապէս այդ գիւղերէն միայն հինդը կախում ունին կիւրինի տուաջնորդարանէն , իսկ մասցեալ 20ը՝ (որոնցմէ ամենէն կարեւորը կեմերէին էր) , բաւական հին ժամանակէ ի վեր Եուդ դատի առաջնորդարանին հոգեւոր իրաւասութեան ենթարկուած էին :

Սակայն , Զաքարիա եպիս . Բանջարեան կեմերէկցին , 1857ին կիւրին-Տարենտէ Վիճակին տուաջնորդ եւ Մանճըլըդի Ս . Թորոս վանքին վանահայր ընտրուելով , կեմերէկը իր Արջոկայ 18 դիւզերով յանձնուեցաւ Մանճըլըդի վանահայր իրաւասութեան :

Այդ թուականէն յետոյ միացումներով եւ բաժանումներով բազմաթիւ փոփոխութիւններ կրած են այս թեմերը , որոնք նոյնիսկ ենթարկուած են Սերբաստիոյ առաջնորդին իրաւասութեանը եւ հոգուութեանը :

1904ին բանաւոր կարգադրութեամբ մը , այս Վիճակները միացան Տ . Սահակ կաթողիկոսի որոշումով , եւ կազմեցին միակ առաջնորդութիւն մը , որ տակաւին չվերակազմուած՝ դարձեալ բաժնուած է , Տարենտէն անջատ տուաջնորդութիւն նկատուելով , թէեւ այս վիճակն ալ չկրնար հաստատուն ձեւ մը նկատուիլ , զուրկ ըլլալով Վիճակային կազմակերպութեանէ :

Այսօր այս երեք վիճակները կը զբաւեն Սվագի կուսակալութեան հետեւեալ մասերը .

1.- Կիւրին գաղան՝ ուր կը գտնուի 5 եկեղեցի :

2.- Մանճըլըդի նահիյէն՝ 1 եկեղեցի , 1 վանք , որ Սվագի կեղրոնահան գաղային կախում ունի :

3.- Թենոսի գաղան՝ 18 եկեղեցի , որուն միայն կեմերէկ նահիյէին մէջ խոտացած են հայերը :

4.- Ազիզիէ , 5.- Զանզալի , - այս երկու գաղաները ամբողջութեամբ հկեղեցականապէս կեմերէկի մաս կը համարուին :

6.- Պիւրիան-Համիտ՝ 1903-ին Սվագի տրուած է կեսարիային անջատուելով : Այժմ կեմերէկի գաղային մաս կը կազմէ :

7.- Տարենտէ գաղան եւ 8.- Աշոտիյէ նահիյէն , որոնք հաւաքարար ունին 6 եկեղեցի :

Տիվրիկ՝ Սերբաստիոյ կուսակալութեան կեղրոնական սանճաղին համանուն գաղան , կը ներկայացնէ անջատ տուաջնորդութիւնն մը , որ կիլիկիոյ կաթողիկոսութեան իրաւասութեան ներքեւ կը գտնուի : Այս քաղաքին եպիսկոպոսները ժորէն սկսեալ կը յիշատակուին : Վիճակային կազմակերպութեանէ զուրկ է հիմու եւ համեմատապէս անկեալ վիճակի մէջ կը դանուի :

1908 , Պալիս , Էջ 342—344

«Ս . Փրկիչ հիւանդանցի Տարեցոյց»

Բ.- ՑԻՇԱՏԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ

Կիւրինի Եկեղեցիների ԵԽ ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐՈՒ

Կիւրինի Եկեղեցիներու սպատմութեան և Եկեղեցականներու կեանքին նուիրուած այս յիշատագրութիւնը , որ մեծ դժուարութեամբ կրցանք համարեկ՝ սուացուած ոչ գրաւոր բացատրութիւններէ , բնա-

կանաբար ամբողջական անդրադարձում մը չէ նիւթին, չունինք համապատասխան հնարաւորութիւնն ու պայմանները, ազդիւրները, լրիւ փաստերով ներկայացնելու, ստկայն կը յուսանք, «ր ան կ'ունենայ իր հետաքրքրական ժամերը, պատշտկան կարդ մը իրազութիւններուն շաղկապուած»:

Սրբ Աստուածածնայ Մայր Նկեղեցին — Կիւրինի Լուսաւորչա-
կան Հայերու պաշտամունքի առաջին վայրը եղած է, Մայր Եկեղեցին տեղը
կան Հայերու պաշտամունքի առաջին վայրը եղած է, Մայր Եկեղեցին տեղը
գտնուող գետնափորի պէս մութ տեղ մը, ուր երկար ատեն գաղտաղողի
կենդանական արարողութիւն կատարելէ եաք, Եկեղեցի շինելու կայսերական
Փերմանել ստանալով: Ճեր օրերուն ծանօթ Աստուածածնայ անուան նույրո-
ւուած Մայր Եկեղեցին կառուցած են, շատ մը գժուարութիւններու հանդի-
պելէ յիտոյ: Որովհետեւ տեղական խօսամ բնակչութիւնը Հայոց յատուկ
արդիպիսի հսկայ չէնք մը տեսնել եւ կամ զանգահարութեան ձայնը լսել (այն
ատեն փայտէ կոչնակ էր միայն) չէր ուղեր: Քանիցս արդիլուած է Եկեղե-
ցին շինութիւնը: Այս արգելքներու կարենուրագոյն երկու միջադէպիկը-
կարժեն որ յիշենք, մեր զբացի եւ Հայրենակից իսլամներու մտածելակեր-
պին ամելի ծանօթանալու համար:

Տեղացի մոլեռանդ թուրքերը մուֆրիկն փերվա մը (կրօնապետէն օրէնքը մեկնաբանող դրութիւն) հանել կու տան, որուն մէջ կ'առարկեն թէ՝ հայերը եկեղեցին կիրով կը լինեն եւ կիրը քաղաքին չը ջականերէն իշու բեռներով եւ պատառատուն խուրձերով բերելու ատեն ճամբան կը թափթիի, եւ այդ եկեղեցւոյ շինութեան յատուկ կիրը, որ անմաքուր կը նկատուի, իսկամներու հոգաթափին դպչելով աղօթելու իրաւունքին կը դրկուին, հետեւ արար շինութիւնը արգիլել կը պահանջէն:

Այս արգելքը բառնալու համար, հայերու կողմէ պատգամաւորներու խումբ մը կը պատրաստուի Եղջատ Զարան Օդլույին դիմելու: Ճեղացի իս-լամները կ'ուզեն արգելակել մեկնումը: Ճամրուն վրայ դտնուած, այն ատեն-ուան ասպատակ Ավշար ցեղին լուր կը հասցնեն՝ թէ այս խումբը խոչըր հա-ըստութիւն կը փօխազդէ այլուր:

Ալշարները, այդ կարծուած հարստութիւնը կողովածելու մտօք, Պո-
րան Տէրէսի կոչուած չերքեզարնակ դիւդին մօտերը պատգամաւորներու
խումբին հետ կռուի կը բռնուին: 48 ժամ երկուստեղ հրացանաձգութիւնէ
յետոյ, ավշարներուն ուղղմամթերքը կը սպասի եւ Զ անձի կորուստով կը
լքին կռուի վայրը: Պատգամաւորութիւնը Եղջղատ հասնելով, իր նուէրները
տեղացի հայերու միջոցաւ եւ պաշտպանութեամբ կը մատուցանէ Զարան
Օղլուին, խնդիրը կը սպազէ եւ օժանդակութեան խոստում առնելով՝ կը
մերադառնայ:

Այս գէպքէն ատեն մը ետք՝ Զաբան Օղլուի կողմէ կիրանոյ խւամ մեծամեծներէն ութ անձինք Եռզդաս կը կանչուին առ ի քննութիւն։ Զմրան ամենացուրտ շրջանի մը զանոնք դատավարութեան կը կանչէ։ Առանց երկար բարակ հարցումնեմի, դատավարութիւնը կը ոկափ այսպէս։

— ՄԵծ եւ վեհափառ Սուլթանը իսլամ՝ է, կը հարցնէ Զարան Օղլու, — Շէյխիւլ իսլամը, Յապարքուը, Ներքին Գործոց Նախարարը, Կուսակտլը իսլամ՝ են, եւ են (Զարան Օղլու) իսլամ՝ եմ:

— Հաշա, էֆէնտիմ, հաշտ, կը սլառասխանեն թուրք մէծաւորները:
— Ուրեմն, — կ'ըսէ Զաքան Օղոյու «Մեծ Սուլթանի և իր բարձր նա-
խառաներուն օքէնքը չէ եղծուած մայրաքաղաքին մէջ հարիւրներով եկեղե-

ցի ունենալով, նոյնպէս կուսակալին (Գաղատիոյ) կողմէ ալ թոյլատու նկատուած է, իր բնակավայրին մէջ եկեղեցի ունենալը: Ես ինքս ալ արտօնած եւ շինել տուած եմ եկեղեցի նորդատի մէջ: Շատ ուրախ եմ, որ գուք աւելի խորախորհուրդ իսլամներ հանդիսանալով՝ եկեղեցւոյ վիճութիւնը արգիլած էք: Դատավարութիւնը վերջացած է», ըսելով, Զարան Օզյու սեն-Էակի մը մէջ բանարկել առողի դանոնք, սենեակին տակէն ջուր հոսեցնել կու տայ:

Նոյն գիշերը անոնցմէ չորսը ցուրտէն կը սառին: Միւս չորսը կիսամեռ վիճակի մէջ գուրօն կու գան եւ կիւրին կը վերադառնան: Այս միջադէպէն յետոյ, հայերը եկեղեցիի շինութեան կը վերսկսին, եւ ոչ ոք կը համարձակի արգելել ժամանակ մը: Դեռ չըրացած՝ նոր արգելք մը եւս կը պատահի:

Այս անգամ ալ Փիրանեան Մկրտիչի, այլ անունով Տէլի Մկրի, գրեթաւորթեամբ պատղամաւորութիւն մը Սերաստիա կը դիմէ, ուր իր նուէրներով ներքնապէս դործը կը կարգադրուի: Սակայն այս Փիրանեանը պաշտօնապէս Սերաստիոյ կուսակալին ներկայանալ կ'ուզէ, եւ երբ կ'արգիւն այդ շնորհը, կառավարութեան բակին մէջ կը սկսի պոռաւ ու կանչել— Փաշա, փաշա, տավարը զողալտը, աղը խթէրիմ (Փաշա, փաշա, հօսու շատցաւ, դոմ կ'ուզեմ):

Այս աղմուկին վրայ, Փաշան քովը կը կանչէ եւ ինդիրը քննել — հասկընալէ յետոյ, արտօնապէր մը կու տայ: Այսպէս, եկեղեցիի կիսատ մնացած շինութիւնը հետզհետէ կը հասնի իր լուսմին:

Սուրբ Աստուածածնայ Մայր եկեղեցին կը դանուի քաղաքին կերունը, թուրքերու Աւլու Ցամիին մօտ, հիւսիս արեւելեան կողմը: Շինութեան թուականը կը կարծուի ըլլալ մօտաւորապէս 1810-1815ին: Կառուցուածքը ամբողջութեամբ քարաշէն է ու բարձր կամարներով ծածկուած, զմբէթ չունի: Դիրքը ցած ըլլալուն, արտաքին երեւոյթը ամշուք էր: Հիւսիսային կողմէն շրջապատուած էր բլուրով մը, որուն շարունակութեան կից կային Պատմական Բերդը (Ղալոն), արեւելքին դէպի Սերաստիա տանող ճամբան, Սալին Պողազզը ըսուած կիրճը մասամբ, եւ թրքական թաղիր, արեւմուտքէն մեր օրերուն նորաշէն առաջնորդարանին եւ Հայ դպրոցին, ինչպէս նաև եկեղեցւոյ պատկանող խանութերու եւ ոլանդուի երկյարկանի եւ երեք յարկանի շնորհերը: Խակ հարաւէն եկեղեցւոյ շրջարակի մէկ մէծ եւ մէկ փոքր երկաթապատ դռները եւ շուկաները:

Եկեղեցւոյ եւ յարակից ազգապատկան շնորհու տարածութիւնը կը հաշուէր մօտաւորապէս 5000 քառակուսի մէթր: Եկեղեցին ունէր ընդարձակ շրջապակ մը, ուր կային քանի մը բաժանմունքներ թաղականութեան եւ պաշտօնեաներու յատկացուած: Կային նաև շատ մը տապանաքարեր, յուշարձաններ: Յատուկ գերեզմանատուն մունէր ետեւի կողմը, պատերով բաժնուած ներքին մասերէն:

Եկեղեցւոյ մուտքի դուռը բացուած էր արեւմտեան կողմէն խոշոր դաւիթով մը: Մեր օրերուն դանգակատուն չկար, երկաթէ պարզ կոչնակ մը ունէր միայն: Եկեղեցւոյ ներքնամասը, ունէր երեք մէծ խորան՝ Ս. Աստուածածնուոյ, Ս. Յարութեան եւ Խաչելութեան՝ իւղաներկ մեծադիր նկարներով, արծաթեայ մոմականերով, արծաթապատ եւ ոսկեպատ աւետարաններով, թանկարժէք ծածկոցներով ու ջահերով զարգարուած: Դպրաց դասի աջ կողմը կար եղիսկողոսական զմբէթաւոր աթոռը, խակ ձախ կողմը

վարդապետական աթուաց եւ քահանաներու ուսհմանուած տեղերը։ Խորտնի աջն ձախ երկարութեան հիմքը կազմող քարերուն վրայ քառակուսի շրջանակներու մէջ, իւղաներկ զետեղուած էին տասնեւերկու առաջեալներու նկարները, որոնց մեծ մասը՝ հակառակ բաւական հին ըլլալուն, գեռ լաւ վիճակի մէջ էր։ Աւագ խորանի կամարին աջ ու ձախ կողմի վրայ կար երկու ամպիսն Մննդեան եւ Յարութեան աւետարանի ընթերցումին համար։ Պատարագատունը մինուած էր եկեղեցւոյ աջ կաղմը, ուր կար մկրտութեան մարմարեայ աւազանը գեղեցիկ ու արուեստի նրբութեամբ քանդակուած։ Ունէր բարձր խորան մը եւ վարտաղոյք՝ զգեստաւորումի համար։

Փողովուրդին տեղը՝ յատակը կարպետով կամ գորդով ծածկուած էր։ ամէն մարդ իր որոշ տեղը ունէր կենալու, ուր գրած կ'ըլլար իր բարձիկը՝ Նստել համար։ Ունամանները կը հանեին եկեղեցի մտնելու ատեն, աջ ու ձախ կողմի պատի երկարութեան՝ դասէն մինչեւ ներքնազաւիթը, տախտակէ մասնաւոր տեղ չինուած էր ունամաններու համար։

Կիներու յատուկ կար վերնայարի մը (թախտերէնո), որը ունէր երկու մուտք՝ բացուած շրջորակի աջ ու ձախ կողմին վրայ, այդ դռներէն մըտնելով պատին կցուած քարէ աստիճաններէն վեր կը բարձրանային, վերնատուն երթալու համար։

Կիւրինի եկեղեցիներուն մէջ, Մայր Եկեղեցին ներքնազէս ամենազարդարուն ու շքեղ եկեղեցին էր։ Անէր երեք արծաթեայ խոլոր խաչեր, մօտ 3—5 ոտք մէծութեամբ։ Կային արծաթեայ բազմաթիւ կանթեղներ, արծաթաւուաթանկաղին աւետարաններ, ինչպէս նաև մակաղաթեայ աւետարան մը՝ որոնք թանկապէն հնութիւններ էին եւ ունէին պատմական անդնահատելի արժէք։ Իսկ ոսկեհիւս եւ արծաթահիւս չուրջառները թանկարժէք՝ ձեռային ստեղծագործաթիւններէ կը բազկանային եւ իրեւ հնութիւն կը գերազանցէին բոլորը։ Կային ոսկեկուռ թագեր՝ ընդհելուզուած թանկագին քարերով։ Այս զարդեղները ընդհանրապէս տաղտաւարի օրերուն եւ կամ կաթողիկոսոկան այցելութեանց պահուն կը գործածուէին, մեծ հոգածութեամբ։

Եկեղեցւոյ կեղունը կախուած խոշոր ջահէք՝ զուտ արծաթեայ, 12 վիշտակներէ կը բազկանար եւ իւրաքանչիւք զլիսուն վրայ կը վասէր մոմը։ Կային նաև ուրիշ երկու պղատիկ ջահէր, աջ ու ձախ, խորանին առաջ, նուիրուած այս կամ այս բարեպաշտ պղայիններէն։

Եկեղեցին ունէր շատ մը իւղաներկեր, որոնց մեծագոյն մասը թողաթցի նկարիչէ մը գործերն էին։ Կ'ըսեն թէ շատ մը արժէքաւոր նկարներ, որոնց արժէքը զնահատելու կարողութիւնը չեն ունեցած ժամանակին, եւ իրեւ հինյած անարժէք իրեր, շատ անդամ քահանայի մը մահուած ատեն, անոնցմէ մէկ կամ երկուքը զրեր են գաղաղին մէջ, որպէսզի իրեւ սրբութիւն ունակուս չըլլան, զանազան պարագաներու տակ։

Մայր Եկեղեցին հարուատ է եղած նաև կալուածներով եւ եկամուտով։ Սալըճի Մահատեսի Յակոր երեսփոխան ըլլալով, յաջողած է եկեղեցիին շուրջ գտնուող վլատակ տուններն ու խանութները գնել եւ զանոնք նորողելով արժէքաւորել։ Նաեւ Խասպաղ թաղին գետեղերքի ըրջանէն քանի մը ընդարձակ արտեր զնած է եկեղեցիին համար։ Կը յիշուի նաեւ, թէ եկեղեցիին աւելորդ արծաթեայ եւ ոսկեղին անօթները, խաչերը, գաւազաններն ու թաղերը՝ առաջնորդի խորհրդով, հոգարարձութեան այդ շրջանի դանձաւահին ժիջոցաւ Հալէպ տարուած, ծախուած եւ դրամը յատկացուած է կալուածներու։

Մայր եկեղեցւոյ քահանաներ եղած են՝ Տէր Գրիգոր Քհնյ. Ճըղըլեան աւադ քահանայ, Տէր Կարավուկու Քհ. Մարաշեան, Տէր Մկրտիչ Քհ. Կէնառողեան, (իսկական մտկանունը Թօփալեան), Տէր Հմայեակ Քհ. Ճէմճէմեան՝ Ֆարման թաղէն, ձեռնաողուած Ղեւոնդ Եպս. Շիշմանեանէ, Տէր Գարեգինի Հետ: Տէր Գարեգին ուսեալ, բայց լալաձայն ըլլալուն՝ չէ սիրուած ժողովուրդէն: Պոլսոյ պատրիարքութիւնը զինք պաշտօնի կանչած է Պոլսոյ Կողմէրը: Տէր Դանիէլ Քհ. Տէր Արքահամեան, որուն մասին կը պատմեն, թէ 95ի կոտորածին, պաշարուած է քիւրտերու կողմէ, որոնք դնդակ գնդակի և տեւէն կրակած են վրան, բայց չէ սովաննուած, ի վերջոյ Քէթէն Զէիրին գլուխը՝ Թօփալեանց պարտէզին տակ, գետին եղերքը մեռած է: Տէր Սահակ Քհ. Եազուալեան (Զէյթունցի), Տէր Անդրէ Քհ. Մանուկեան, Տէր Իգնատիոս Քհ. Բանեան՝ որդին ծանօթ Մանուկ վարդապետի (որմնաղիր), որը, կ'ըսեն, ամէն մէկ խօսքի դէմ պատրաստ առակ մը ունէր տալիք:

Ս. Փրկիշ Եկեղեցին. — Զախմորի եկեղեցիին հին շինութեան թուականը կը յիշուի 1847: Հին շինուածքը տախտակաշէն ու անշուք եղած է: Խոկ նորի շինութիւնը մօտաւորապէս 1882—1885ին կատարուած է: Եկեղեցին կոչուած է Ս. Փրկիշ Եկեղեցի: Կառուցուածքը ամբողջութեամբ քարաշէն էր: Զորս աւետարանիշներու անուան նուիրուած չորս հսկայ մարմարեայ սիւներու վրայ բարձրացող կամարներու վրայ կը հանգչէր, տասներկու պատուհաններով խոշոր գմբէթ մը, փայտէ խաչ մը վրան: Շէնքին արտաքին երեւոյթը փառաւոր էր եւ զբաւէ: Ունէր ընդարձակ ըրջափակ մը պարիսպներով: Մեր աշխարհագրութեան գասին՝ մեզի բացասած էին, թէ Զախմորի եկեղեցիին շէնքը, փոխանակ ուղիղ գէպի արեւելք նայելու, քիչ մը հարաւարեւելքի ուղղութեամբ կը նայի:

Եկեղեցւոյ շուրջ գտնուող շէնքերը եւ տուներն էին, արեւելեան կողմը՝ տղայոց եւ աղջկանց վարժարանները, արեւմուտք՝ Վէզիրեաններու եւ սրբիշներու տուներն ու պարտէզները, հիւսիս՝ Պէօնիքեաններու, իսկ հարաւն՝ Սրպոյիան Ստեփան աղայի տուներն ու պարտէզները կային:

Կիւրինի բոլոր ըրջաններուն ողատկանող հայերը մասնակցած են այս եկեղեցիին շինութեան: Մանուկներէն սկսեալ մինչեւ ծերերը քար, հող, ջուր եւ շինութեան տուրքաներ կրած են անլնդհատ, աշխատլով երկար առեն: Կը պատմուի թէ նոյնիսկ Լըզլըզաշ եւ քիւրտ ցեղերու պատկանողներ՝ քար տարած են Եկեղեցիին շինութեան օգնելու, իրենց որոշ ուխտի ու հաւատքի փափաքը կատարած ըլլալու համար:

Եկեղեցիին սիւներու քարերը Ղարանչօրէնէն բերած են: Նոյնիսկ խոշոր քար մը տանելու միջադէպ մը պատահած է թաղերու միջեւ. «այդ քարը մէր թաղեցիք պիտի տանին, թէ ձեր թաղեցիք պիտի տանինչի պատրաստակամութեամբ վիճելով. ի վերջոյ, Եաշտէփէցիք տարած են քարը: Դուրսի գաւիթը վերջը շինուած է, Արագեան Պետրոս աղայի կողմէ, ուր եւ թաղուած է ինք, Եկեղեցւոյ մուտքին աջ կողմին վրայ, հոն դրուած տապանագարին վլայ փորագրուած արձանագրութիւն մը կար զինք յիշեցնող:

Եկեղեցւոյ մուտքի դրան ձախ կողմը կար Տէր Գառապար Քհ. Զատիկեանի գերեզմանը, մարմարեայ քար մը վրան, առանց արձանագրութեան: Շրջափակին մէջ կային ուրիշ քանի մը տապանագարեր եւս: Կար շէնք մը իրեւ հիւրանոց, հոգաբարձութեան ու պաշտօնեաններու յատկացուած սենեակներով: Սոյն շէնքը՝ վերջին տարիներուն 1913—1914 աղջկանց վարժարան եղած էր:

Զախճորի եկեղեցին ներքին բաժանումները, կահաւորումներն ու պարզաբանքները վայելուշ էին և փայլուն։ Լուսաւոր էր։ Կիրակնօրեայ պաշտամունքի ատեն զմբէթի եւ միւս պատուհաններէն ներս արձակուող արեւու ճառագայթները, անուշահոտ խունկի ծուխ - ամպերուն հետ խառնուելով, լուսաշող ջաներու պապղուն կայծերը վար կը թափէին, երկնային հրաշափառ տեսիլքի մը, երազի մը քնչութիւնը տալով մեր մանուկ հոգին ներուն։

Կիներուն համար կար վերնատուն մը եւ վարը ներքնադաւիթի երկու կողմը մասնաւոր տեղեր, բաֆնուած այր մարդոց տեղերէն։ Երկու հանդերձատուն ունէր, մին կը գործածուէր իբր պահարան ու կը մնար գոցուած, իւկ միւսը զգեստաւորումի եւ մկրտութեան համար։ Ունէր աւազան եւ փոքրիկ սեղան մը (խորան)։

Արտաքին գաւիթին վրայ էր կոչնակը, ամրացուած փայտէ յենարաններու վրայ, բարձր։ Եկեղեցւոյ ըրջափակը ունէր երկաթապատ խոչոր դուռ մը, երկու թեւի վրայ բացուող, ուրիէ կը լլար դպրոցի աշակերտութեան երթեւեկութիւնը եւս։

Սովորութիւն էր եղած, որ Երուսաղէմ կամ ուրիշ աեղ ուխտագնացներ, իրենց վերադարձին, արծաթեայ անօթներ, ջահեր եւ իրեղիններ բերելով նուիրէին եկեղեցիին։ Զախճորի եկեղեցին մեր օրերուն պատշաճ զարդարանքներով, սփոցներով եւ հանդերձեղիններով ճոխացած էր։ Զախճորի եկեղեցւոյ անհետական վիճակը թէ՛ հին ժամանակ եւ թէ վերջերը, եղած է միշտ ինքնարաւ եւ ունեցած է, նիւթական կայուն վիճակ։

Պաշտօնավարող քահանաները եղած են - Տ. Գասպար ՔՀ. Զատիկեան, որու օրով շինուած է Զախճորի նոր եկեղեցին, իր մասնաւոր հոգածութեամբ։ Տէր «Բանօ» անունով քահանայ մը, որուն մականունը չլիչուիր։ Տ. Անիսիմոս ՔՀ. Յարզուարթեան, Մեսրոպ ՔՀ. Աֆարեան, (Անդրէաս վարժապետ Խոյեան, (Գարա-Տեփէ թաղէն), Յեսու ՔՀ. Վարդապետեան։ Տէր Յեսու՝ աշխարհական եղած ժամանակ Արամեան վարժարանի ուսուցիչ էր, յետոյ Զախճորի դպրոցին տնօրին եղած է։ Քահանայ ձեռնադրուած է Սեբաստիոյ մէջ, Տէր Անիսիմոսի հետ։

ԷՕՐէՆԻ Ս. Գէմբութ եկեղեցին - Էօրէնի հին եկեղեցին փայտաշէն եղած է։ 1895ի դէպքին թուրքերը այրած են, ուրիշ չատ մը բաներու կարդին։ Կոտորածէն յետոյ նորը շինուած է 1907-8 թուականներուն։ Արմենիք եղած է Յովհաննէս վարպետ Բանեանը։ Էօրէնցիք վարպետին առաջարկած են էշ մը տալ, երթեւեկութեան համար, որ Զախճորէն մինչեւ Էօրէն 7-8 մղոն ճամբայ չքալէ։

Յովհաննէս վարպետ մերժած է եւ շարունակած իր գործը ուխտաւորի մը հաւատքով, միշտ շիշտելով, թէ ինք ոտքով կ'ուզէ երթալ-դալ, մինչեւ աւարտիլը շինութեան։ Եկեղեցին կոչուած է Ս. Գէմբութ եկեղեցի։

Անեցած է ուսուահայ քահանայ մը եւս, որուն անունը չլիչուիր։ Հոն պաշտօնավարած են նաեւ Գրիգոր ՔՀ. Գիղիրեան եւ ուրիշներ։

ՇՈՒՂՈՒԼԻ եկեղեցին - Շուղուլ թաղի հին եկեղեցին ըստ իրազեկներէ քաղած մէր տեղեկութեան, երկրաշարժէ փափած կը կարծուի։ Վերաշինուած է 1875ին։ Գլխաւորը վարպետ կառուցողները եղած են՝ որմնադիրներ Զախճոր թաղեցի Գարբիէլեանները, իսկ առաջադադործ՝ Էօրէնցի Զառապայեանները։ Եկեղեցիին օծումին եւ բացումին, Շուղուլ թաղի բնակիչները

լայնօրէն իրենց նուէրներով եւ աշակցութեամբ նպաստած են այս ժողովրդական ձեռնարկին։ Թերձան աղա Թերձանեան նոյնպէս առատաձեռնօրէն մասնակցած է հանդանակութեան։

Այս երկրորդ շինութիւնը եւս, 1895ի կոտորածին եւ գէտքերուն քանդուած ըլլալու է, քանի որ մեր օրերուն 1913—1914ին, նոր եկեղեցի մը սկսած էր շինուիլ։ Մինչեւ եկեղեցին աւարտը, պղտիկ սենեակի մը մէջ կ'ընէին ժամերգութիւնն ու պատարազը։ Նոր եկեղեցին հազիւ լրտցած, գաղթականութիւնն ու աքսորը վրայ հասան։ Հայ ժողովուրդը իր հաւատքին ուժով ու տքնածան աշխատանքով կառուցած եկեղեցին մէջ գեռ իր «Հայր մեր»ը չըսած, անոր գաւիթէն թուրք ժանարմաներու «Ալլահ էքվէր»ի մուլուանդ իսլամական կանչը լսեց ու այդ բարբարոսային ճայնը իր ականջին՝ անդերադարձ կերպով հեռացաւ իր հայրենի տունէն ու եկեղեցին, իր հողերէն, ուր այնքան քրտինք թափեր էր։



Կիւրինի մէջ պաշտօնավարող քահանաներ։

Զարէն աշ՝ Տէր Արդէ, Տէր Սամակ, Տէր Ենու, Տէր Խնդմատիոս։

Առքի՝ Արմենակ Վարժապետ Բանեան, պատամի։

Շուզուլի եկեղեցին քահանաները եղած են՝ Պետրոս ՔՀ. Տէր Պետրոսիան, Շիշմանեան սրբազնի առաջնորդութեան շրջանին՝ Վաղինակ Վարդ։ Որ եղած է քարոզիչ եւ հովիւ միաժամանակ։

Վաղինակ Վարդ, Սիսակեան (Պոլսոյ շրջաններէն ըլլալ կը կարծուի) Կիւրին եկած է առաջնորդ Լեւոնդ Եպոս։ Շիշմանեանի Հետ։ Այն ատեն արեդայ, վարդապետ ձեռնադրուած է, իր Կիւրին գտնուելու երկրորդ տարին, Մայր եկեղեցւոյ մէջ առած է իր կարդը։ Մօտաւորապէս 1888—89 թուականներուն առաջնորդին հետ Կիւրինէն մեկնած է Խարբերդ, անկէ ալ Կարին։ Ի յերջոյ կամիածնայ Կաթողիկոսին հրամանով Ամերիկա մեկնած է 1897ին և Բրովիանս քաղաքի հովիւ կարգուած։ Երկու տարի պաշտօնավարելէ յետոյ, կարճատեւ հիւանդութենէ մը ետք, վախճանած է 1899 Յունիս 14ին։

1913ի շրջանին նոյնպէս, առաջնորդ կորէն եպս. Դիմաքսեանէ ձեռնադրուած նորընծայ Գրիգորիս ՔՆ. նոր սկսած էր պաշտօնին, երբ քիչ անց և կան տեղահանութիւններն ու կողոպուտ-ոճիրները:

Հայ Հառվմէական եկեղեցի - Կիւրինի կաթողիկէ համայնքը ունէր երկու եկեղեցի: Մայր եկեղեցին կը գտնուէր Սաղ՝ իսկ միւսը Վարի Շուղութաղերը: Այս եկեղեցիներու վնութեան թուականները նոյնքան հին են:

Այսոց եկեղեցականները առհասարակ ուսեալ եղած են: Կը յիշուի անուանի Հիւրմիւգեան վարդապէտ մը, որ Կիւրնոյ կաթոլիկ Հիւրմիւգեան ընտանիքին կը պատկանի: Թեմով Պոլսոյ պատրիարքարանին կը պատկանէին անոնք:

Կիւրինի կաթոլիկ հասարակութիւնը բարեկեցիկ եւ հարուստ էր, ուրեմն եկեղեցիներն ալ տնտեսապէս լաւ վիճակ ունէին առհասարակ: Կարգ մը աննշան վէճերէ դուրս, լաւ յարաբերութիւն ունեցած են լուսաւորչական եկեղեցիներու հետ: Կ'ըսեն թէ տաղաւարի օրերուն լուսաւորչական դպիրներ անոնց եկեղեցին կ'երթային երգեցողութեան ժամանակցլու համար: Կիւրինի մէջ պաշտօնավարած վարդապտներն են՝ Աթանաս վարդապէտը: Կ'ըսեն նոյնպէս, թէ Աւետիք պատուելի Խնկիկեան անուն կիւրինցի մը իբր կաթոլիկ վարդապէտ պաշտօնավարած է ժամանակ: մը: Մեր օրերուն ունէին Ղետոնէ Վրդ: Բեքնեւան եւ Սահակ Վրդ: Շահամեան, որոնք դադթականութեան նախօրեակին նահասակուած են թուրքերու կողմէ, ուրիշ շատերու հետ, շատերու նման... վայրագորէն:

Թալրքականները - Բողոքականութիւնը, ըստ մեր քաղած տեղեկութեան մուտք գործած է կիւրին 1874-1875ին, երբ սարսափելի ցուրտ եւ համատարած սովոր կը տիրէր այդ շրջանին, ամերիկեան միսիոնարներու միջոցաւ, որոնք տիրող գորուաթիւններէն օգտուելով, նպաստ տալով, բողոքական ըրած են շատեր: Սկսած է հիմնաւորութիւնը: Կիւրինի մէջ անոնց տարածուելուն նպաստած է, կ'ըսեն, Մինասեան... (թոփալ Հայրապէտը): Ընդհանրապէս բողոքական քարոզիչներ եկած են գուրսէն եւ առաջնորդուած միշտ դուրսէն:

Կիւրինի գլխաւոր պատուելին էր՝ Մարտիրոս Պէօշկէօթիւրեան (Խարբերդցի): Միւս պատուելիներն էին՝ Գէորգ Տէմիրճեան (Խարբերդցի), Պետրոս Մուղալեան (Աշոտցի), Գրիգոր Խանդամուր, (Տիվրիկցի): Կ'ըսեն թէ Գրիգոր Խանդամուրեան միակ բողոքական տունն էր 70ական թուականներուն: Որզին՝ Մեղրակ, գեղագործ, վերջին ծայր հմուտ էր բառերուն, կենդանի բառարան կը կոչէին զայն: Հմուտ էր նոյնպէս անդիքէն լեզուին: Խանդամուրեան երկու եղբայրներ կան ներկայիս, որոնք Գրիգորի թուներն են:

Բողոքականներու տնտեսական վիճակը նախ շատ աղքատ եղած է, սակայն յետագային, հետզհետէ հասած է բարեկեցիկ գրութեան մը, չնորհիւ բողոքականութիւնը ընդունած հարուստ ընտանիքներու եւ ամերիկեան միսիոնարներու յարատեւ օժանդակութեան: Այսպէս, Շուղուլ շրջանի թաղականութեան ընտրութեան տաեն հակադիր գիրքերու վրայ ըլլալով, պայքարի ընթացքին շուղուլցի հարուստ եւ աղղեցիկ ընտանիքներէն Ղեթմիրեան եւ թումաճեան ընտանիքները բողոքական եղած են:


Առաջին ժողովարանը կառուցուած է Շուղուլ թաղին մէջ, յետոյ Գալատեակիէ եւ Խասպաղ թաղերն ալ ունեցած են իրենց ժողովարանները:

Թուրք կառավարութեան քով թէ՛ բողոքականները եւ թէ կաթոլիկները սկզբնական շրջանին վարկ չունէին, սակայն յետոյ անոնք եւս սկսոն իրենց ներկայացուցիչները ունենալ, իշխանութեան մօտ, ինչպէս ունէին հայ լուսաւորչականները։ Խերաքանչփոր յարանուանութիւն այլեւս ունէր իր ռւրոյն քաղաքական ժողովը։ Լուսաւորչականները իրենց քաղաքական ժողովները կը կառավարէին ըստ Ազգային Սահմանադրական օրէնքներուն։ Բողոքականներն ու կաթոլիկները կը զեկավարուէին արտաքին մղումով, արտաքին օրէնքներով։

Առաջնարդարանը՝ Կիւրինի առաջնորդաբանիստ տեղը նախապէս եղած է Մանճըլըգ գիւղի Սուրբ Թորոս վանքը 1870-80 թուականներուն։ Առաջին առաջնորդը եղած է Զաքարիա Ծովական որ պաշտօնավարած է երկար առեն։ Բնիկ Կեմերէկցի, անուս մէկը եղած է։ Վապրի եղեր Մանճըլըգ։ այդ շրջանի քիւրոյ եւ թուրք տէրէպէլիներու հետ ունեցած սերտ յարաբերութեանց շնորհիւ, յաջողած է վարդապետ ըլլալ եւ ապա Սիսի մէջ՝ եղիսակոպատկան առաջնորդացանի բարձրացած է։

Ունեցած ենք Ստեփանոս Վրու Աղճապէկեան (Զէյթունցի)։ Ան ալ Մանճըլըգ հաստատուած է իր առաջնորդ։ Անուս՝ սակայն եղած է կտրին առաջնորդ-մարդ մը։ Անիկ յետոյ առաջնորդ եղած է Վարդապետ, Եկտիվէլէ անուն վարդապետը, եւ Մատթէոս վարդապետը։

Հեւոնդ Եպսկ. Շիշմաննեանի շրջանին, առաջնորդաբանիստ վայրը փոխադրուած է Կիւրին 1880-1882 թուրին։ Հեւոնդ Եպսկ. ուսեալ, բացառիկ կարողութիւններ ունեցող եկեղեցական մը եղած է։ 1874ին, կնոջը մահով, վարդապետ կը ձեռնադրուի Արմաշ՝ Աշըզեան Խորէն եպիսկոպոսէն։ 1876ին Պիլէճիկի առաջնորդ ընտրուելով, և տարի ետք եպիսկոպոս կը ձեռնադրուի։ Իրրեւ քննիչ Ազգ-Դաւառական խնդիրներու, այցելած է Եղղատ, Կիւրին, Սիս՝ Մկրտիչ Կաթողիկոսի Պէրաքի ծանօթ խնդրոյն առթիւ։ 1886 թ. կոչուի Խարբերդի առաջնորդական պաշտօնին, և 1889 թ. Աշըզեան Պատրիարքի հրահանդով կը զրկուի Կարին։ Քաղաքին մէջ աեղի ունեցած առաջնորդին առթիւ, ուր եկեղեցին բակին մէջ 50 հայեր սպաննուած էին։ Կը յաջողի հաշտութիւնը վերահստատել՝ հանդարտեցնելով դրգուուած միտքերը հայ եւ թուրք տարրերու։ Յ տարի ձեռնհատորէն կը վարէ Կարինոյ ընդարձակ շրջանի վիճակին առաջնորդական գործերը։ Ցիշատակելի է Կիշտութընի ուղղած իր հեռադիրը, որ եւրոպական թերթերն աղմէց եւ որուն մէջ կը պարզէր Սասունի կոտորածէն յետոյ՝ հոն տեղի ունեցած հարստահարութիւններն, անոնց գարմանը խնդրելով։ Կարեւոր են հոյնուէս այս առթիւ հրատարակած իր յօդուածները Թամիկ մէջ։ 1895ին, երբ Սիսատոլուի ընդհ. քննիչ Շաքիր Փաշա կը հասնի Կարին, Ղեւոնդ Եպսկ. պինք գիմաւորելու գաղած չըլլալով, կ'ամբաստանուի խոռվարոր եւ զաղտնի յարաբերութիւն մշակող եւրոպական շրջանակներու՝ մասնաւորապէս Թայմզի եւ Տէյլի Թնակնիքաֆի թղթակից Տոքթ. Էմիլ Տիլոնի եւ Պ. Աքութամուի հետ, որոնց հանդէս ամէն զոհողութիւն կ'ընէր։ Հայոց զատը պաշտպանելու համար։ Անկէ եաքն է որ տեղի կ'ունենայ քաղաքին աղիսալի ջարդը (1905 Հոկտ. 15)։ Կարինոյ իշխանութիւնը հրաւիրելով քաղաքին աղդեցիկ հայերը, բացարութիւն կը պահանջէ, եւ եղած ձնչումին տակ՝ ստորագրութիւն կ'առնուի անոնցմէ։ թէ Առաջնորդը զրդուած է Հայերը։ Հայ ժողովականները կը ստիպէն իրեն հրաժարելով Պոլիս վերտառնալ, որպէսզի պրոռութիւնը խոզացի։ Կը մերժէ եւ կը մնայ իր պաշտօնին դյուիր։ Զարդէն երկու ամիս



Տէր թնաւ ժհ. Վարդապետան



Վազիմակ Շ. Արդ. Սիսակեան

յետոյ, 1905 Դեկտ. 18ին, Համբիսի լրատէով էրզըռումի կողմերուն ամենէն սաստիկ ձմեռուան եղանակին, Շիշմանեան՝ 100 Հեծեալ սատիկաններու հսկողութեամք կը բերուի Պոլիս՝ աքսորուելու համար Երուսաղէմ: 8 օր վար կը դրուի Պոլոսյ մէջ: Անգլ. գետպանատան թարզմանն ու Պ. Սքութամոր կը տեսակցին իրեն հետ: Հասնելով Երուսաղէմ, ուղղակի Բեթղեհէմ կ'առաջնորդուի՝ հրամայուած ըլլալով մեկուսացունել զինք ամէն յարաբերութենէ, բայց 4 ամիս ետքը Յարութիւն Պատրիարքի միջամտութեամք կը փոխադրուի Ս. Յակոբեանց վանքը: 2 ամիս վերջը տեղի կ'ունենայ նաև Իզմիրլիան Սրբազնի աքսորումը: 9 տարի Երուսաղէմ անցուցած աքսորականի կեանքին մէջ, Շիշմանեան Եպիսկոպոս ջանացած է միշտ օգտակար ընծայել իր անձը, դասակասութիւններով ֆառանդուորաց վարժարանին մէջ եւ ստանձնելով վերջին տարիները Երուսաղէմի օրացոյցի խմբադրութիւնը: Հմուտա էր, բացի հին ու նոր հայերէնէ, թրքերէն եւ Փրանսէրէն լեզուաց: Ունի դրական աշխատութիւններ, երկասիրած է հայերէն եւ Փըրանուերէն քերականութեան գասագիրքեր, պատմական քերթուած մը Արագեցիկ՝ գրաբար ստանուոր, անափակ, իսկ Երուսաղէմի մէջ գրած է իր Ախորի Կեանքսը՝ սառւար գործ մը, որուն տակդրութեան թէեւ ձեռնարկված է Գահիրէի մէջ, սակայն յատուկ անտեսանելի ձեռքիրով ձեռագիրներէն մաս մը անյայտացած եւ անյաջողութեան մատնուած է անխցճօրէն՝ հրատարակութիւնը ա'յնքան շահեկան եւ Երկարաշունչ դործի մը: Մաս մը սակայն պահուած կը մնայ: Ունի նաև ոտանուորներու հատոր մը Յալերգք Հայրենեաց, Հայորդի ծածկանուով, ուր կան 60-ի չափ հայրենապիրական կտորներ: Եռանդուն եւ անձնուէր եկեղեցականին արգելավակ կեանքի վերջին տարիներուն, Հոգեկան վիշտն ու աքսորի տառապանքը սկսած էիր արագէն հետզհետէ ծանրանու իր վրայ, երբ տեղւոյն կառամտորիչն իմանալավ Յալերգք Հայրենեացի հրատարակումը, կը զեկուցանէ թէ ծանր ամբաստանութեան տակ կը դանուի: Հետեւանքը աղէտալի կ'րլայ եւ Պետոնդ Սրբազն, իր հիւանդաղին զիմակին մէջ ընկնծուած նաև հողեկան տաղնապի մը

տակ՝ կը վախճանի Երուսաղէմ 1910 Դեկտ. 11ին։ Առաջնորդ Շիշմանեան, Կիւրինի դպրոցներու զարգացման մեծապէս սատարած է, կաղմակերպկլով լրջօրէն նաեւ Քաղաքական եւ Աւումնական ժողովները։ Կիւրինի ազդային պատմութեան մէջ, կը մնայ գործոն դէմքերէն մէկը։ Ունեցած է նաեւ լուրջ հակառակորդներ, նաեւ վէճեր, որոնց արձադանգը հառած է մինչեւ Պոլսոյ Պատրիարքարան։

Առաջնորդական տեղապահ եղած է Տէր Գասպար Քհ. Զատիկեան, Զախմոր թաղէն։ Տէր Գասպար իր կտրինութեամբ եւ Համարձակութեամբ զգալի ազդեցութիւն ձգած է կառավարական շրջանակներու մօտ, ինչպէս նաեւ պէջերու եւ գիւղապետներու վրայ, (Թուրք, աղջար, չերքէղ)։ Կըսեն թէ Արքահամ Եպս։ Մամիկոնեան անուն առաջնորդ մը եւս ունեցած ենք Տէր Գասպարէն յետոյ։ Մամիկոնեան Եպս։ յաղթանդամ, գեղեցկադէմ եկեղեցական մը եղած է, կարող քարոզի մը նոյն ատեն։ Ան նշանաւոր դարձած է իր ժողովրդական առակներու գործածութեամբ։ Երկու անդամ Կիւրին հկած է։ Վերջին գալուն կը վախճանի եւ կը թազուի Կիւրինոյ մէջ։

Առաջնորդական տեղապահ եղած է Տէր Մեսրոպ Քհ. Աֆարեան։ Ատանայի կոտորածին, երբ Կիւրին եւս պիտի ենթարկուէր նոյն ջարդին, Տէր Մեսրոպ մհծ գեր կատարած է հայ ժողովուրդի կամքն ու դիմադրական ուժը պարտադրելով կառավարութեան մեծամեծներուն, կանինելով աղէտը։ Կիւրինոյ կաթողիկոս Մահակ Խապայեանի Կիւրին այցը եւս, այս շրջանին, իր որոշ ազդեցութիւնը գործած է իշխանութեանց վրայ։

Առաջնորդաբանի տեղապահ եղած է նաեւ Յեսու Քհ. Վարդապետեան։ Մեր ունեցած քահանաներէն ամենէն ուսեալը եւ կարող քահանան եղած ե Տէր Յեսու, որուն պաշտօնավարութեան շրջանին քաղաքականապէս անդորր ըլլալով, ազգային, կրթական եւ անտեսական մարզերուն մէջ ունեցած ենք անումի եւ զարգացումի բեղուն շրջան մը։

1913ին Կիւրին եկաւ, իրեւ առաջնորդ, Խորէն Եպս։ Դիմաքսեան (Կիւրինցի), ուսեալ, կարող, հեղաբարոյ բնաւորութեամբ եկեղեցական մըն էր։ Դիմաքսեան սրբազան, երկար ատեն թափուր մնացած Կիւրինի աթոռուն պարտականութիւնները ստանձնելով, անմիջապէս ձեռնարկեց ազդային եւ կրթական ընդհանուր գործերու բարեկարգումին։ Լծուեցաւ կաղմակերպչական լուրջ աշխատանքներու նաեւ։ Ձեռնադրեց քանի մը քահանաներ, եկեղեցին գարձնելով մշակութային օճախ մը բոլորին համար։ Անդամ զինուորագրութեան շրջանին, 1914, Կիւրինի չորս եկեղեցներուն համար սարկաւագ եւ դպիրներ պատրաստեց, եղած պակասները լրացնելու համար։

Կը յիշեմ այդ օրերը։ Իմ դպրոցական ընկերներէս մէկ քանին եւս դպիր օծուած էին։ Ազեւորութիւնը մհծ էր... մէկ օրէն միւսը մհծ յառաջդիմութիւններ կ'ըլլային թէ՛ եկեղեցական եւ թէ կրթական, ազգային մարգերէն ներս։ Խորէն Եպս։ Վերազարթնումի մը առաքեալն է։

1915ը արիւնի եւ կողուուտի մէջ թաղեց ամէն ծրագիր, մարդկային ստեղծագործական ամէն թոփչը⁽¹⁾։

Գ. Կիւրինի ՎԱՆՔԵՐԸ

1. ՄԻԲ. ԹՈՐԱՍԻ ՎԱՆՔ. — Պահան կը գրէ. «Կիւրինի Մանճըլլդ աւ նուն գիւղի մօտերը, բարձրաւանդակի վրայ չինուած է Սուրբ Թորոս վան-

(1) Խորէն Եպս։ Դիմաքսեանի մասին տեսմել մեր Գ. մասին մէջ։